



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

7937

929

0-90

Խ-11

131

Ի Մ Ա Հ

Պ Օ Ղ Ո Ս Պ Է Յ Ի

Տ Ի Ի Զ Ե Ա Ն

Ճ Ա Ռ

92
Տ-71

1804

45.

10

929

0-90

Ի ՀԱՆԴԻՍԻ

և մ.


ՅՈՒՂԱՐԿԱԻՈՐՈՒԹԵԱՆ

ՊՕՂՈՍ ՊԷՅԻ ՏԻԻԶԵԱՆ

ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ՃԱՌ

Հ. ՄԱՂԱՔԵԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՕՐՄԱՆԵԱՆ

ՅԱՆՏՈՆԵԱՆ ՈՒԻՏԷ



Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՎԻՄԱԳՐՈՒԹԻՒՆ ԿԵՆԴՐՈՆԱԿԱՆ

1871

38506

38506



ԲԱՐԵՅԻՇԱՏԱԿ

ՏԻՒՋԵԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԵԼԵՊԻ

ՈՐԴԻ

ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՈՍԿԵՐԶՈՒԹԵԱՆ

ՀԱԶԱՐԱՊԵՏ

ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԵԱՅ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԴՐԱՆ

ԵՒ

ՕՍՄԱՆԵԱՆ ԵՒ ՄԷՃԻՏԵԱՆ ԿԱՐԳԱՅ ԹՈՒՐԿԻՆՅ

ԵՐԿԱԹԵԱՅ ԹԱԳԻՆ ԱԻՍՏՐԱՅ

ԿԱՐՄԻՐ ԱՐԾՈՒՈՅՆ ԲՐՈՒՄԻՆՅ

ՄՐԲՈՅ ՄԱԻՐԵՏԻՈՍ ԵՒ ՂԱԶԱՐՈՒ ԻՏԱԼԻՆՅ

ՊԱՏՈՒՈՅ ԼԵԳԵՆԻՆ ԳԱՂՂԻՆՅ

ՍԵՊՈՒՀ ԵՒ ԱՍՊԵՏ

ՊՕՂՈՍ ՊԷՅ ՏԻՒՋ

ՎԱԽՃԱՆԵԱԼ ԵՕԹԱՆԱՍՈՒՆ ԵՒ ԶՈՐՍ ՏԱՐՈՒԱՆ

Ի ՃԻՆԵՎՐԱ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀԵԼՈՒԵՏԻՈՅ

Ի 28 ՅՈՒՆՎԱՐԻ 1871

ՄԱՐՄԻՆԸ

Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ ՓՈԽԱԴՐՈՒԵԼՈՎ

ՅՈՒՂԱՐԿԱԻՈՐԻ Ի 26 ՓԵՏՐՎԱՐԻ 1871

Ս. ՅՈՎՀԱՆ ՈՍԿԵՐԵՐԱՆ ԵԿԵՂԵՅԻՆ

ԵՒ ԱՆՏԻ

ԻՒՐ ՀԱՐՑ ՇԻՐԻՄԸ Ի ԳՈՒՐՈՒԶԷՇՄԷ

21855.60 2

“ ԵՒ ՅԱՒԵՂԱԽ ԱՌ ՀԱՐՍ ԻՒՐ ” (1)

Ահա ուրիշ անուն մըն ալ աւելցաւ համբաւաւոր մեր նախնեաց վրայ = Այս՝ որ հիմայ անշնչացեալ մեզի կ'երեւայ, Այս ալ երկրորդ կենաց սկզբընաւորութիւնն ստացաւ, այն կեանքը կ'ըսեմ, որ ապագայից մտաց և շրթանց վրայ կայացեալ է, այն համբաւը և աննահ անունը որ ամէն մեծ մարդիկ իրենց երթալէն ետքն ալ՝ այդ աշխարհիս վրայ անապական կը թողուն:

Արդարանունն Տիւզ Սարգսի առաքինի սերունդէն, Մեծին Միքայելի նահապետական գերդաստանին ժառանգ՝ Տիւզեանն Յովհաննու բեղմնաւոր սերման վերջին շառաւիղ, ՊՕՂՈՍ ՊԷՅ, Այս է ահա որ իրեն նախնեաց հետ գնաց միաւորիլ, ժառանգութիւնն ձգելով մեզի, իւր անունն ալ իւր նախնեաց փառաւոր անուանց վրայ աւելցնել: Մտտի պարծանք էր թերևս մեր Հանգուցելոյն՝ Տիւզեան Յովհաննու որդի, և Գրիգորի և Սարգսի և Միքայելի եղբայր անուանիլ. նախնեաց արդիւնք այն ատեն միայն զաւակաց և սերնդեան փառք կ'աւելցնեն, երբ արդեանց և գործոց համեմատութեամբ իրարու նմանակցութիւն մը կ'ունենան, ապա թէ ոչ նախնեաց փառքը օտարախորթ զաւկին չարաչար գործերուն ուրիշ բան մը չաւելցնէր, բայց եթէ այն մթութիւնը և խաւարը որ լուսաւոր ներկ մը գորշ ներկին վրայ կ'աւելցնէ, մանաւանդ թէ ուր բարդատութիւն կը տիրէ, նոյն իսկ հասարակ աստիճանի արդիւնք և սովորական գործք՝ աւելի մեծերուն քով թերութեանց կերպարանք կ'առնուն և մեղադրանաց արժանի կը սեպուին: Մերոյս Պօղոսի ամենուզ վրայ տպաւորած մեծութեան գաղափարը, Տիւզեանց փառաւոր տան պարծանաց հաւատարիմ պահպանութիւնը, իւր գերազանց արդեանց և արժանաւորութեանց յայտնի վկայներն են:

Ընկերական բնութիւնը՝ ընկերական մեծութիւններ կը փնտռէ մէկէն իւր անդամոց վրայ: Մեծ կ'անուանէ աշխարհ աւելի զանոնք՝ որոնք ընկե-



2760
40

2004

րութեան մեծութիւնը աւելցնելու աշխատեցան : Չքններ երբեմն զոհերը՝ որոնցմէ իւր մեծ գիւցազնը պարտաւորեցաւ իբր թէ սանդուխ մը կազմել՝ իրեն սեփհական ընկերութիւնը, իւր ազգը, մեծութեան դադարէր բարձրացնելու . բայց անաչառ է այնպիսիներուն հետ՝ որոնք զոհերու կը բռնադատեն ընկերութիւնը առանց մէկ փոխադարձ ընկերական բարեաց . յայտնի վկայելով որ աւելի աշխարհաշինութեան վրայ կը հաստատէ ճշմարիտ մեծութիւնը և իւր լոյսը երախտապարտութիւնը, քան թէ բոլոր ուրիշ անձնական ճից և ահեղ զօրութեան : Ընկերական միութեան յօդակապ եղող իշխանական դաւադանը, ընկերական միութեան իւրաքանչիւր մասերը կազմող ազգը, ընկերական միութեան անդամները եղող անհատ մարդիկ, ընկերական միութիւնը հանդերձեային հետ լծորդող իշխանութիւն՝ եկեղեցին, հաւասար իրաւամբ վկայ կը կանչուին այն իմանալի դատաստանին . ուր հասարակաց կարծիք ատենապետ է, ուր գործք և արդիւնք միայն փաստաբան կը կանգնին, ամէն կենդանի մարդիկ դատախազութեան պաշտօն կը վարեն, և հանդուցելոյ անունը և համբաւը դատաստանական քննութեամբ կարծես իրենց արժանի յիշատակութիւնը կ'ընդունին :

Փառաւոր եւր մը ունեցաւ, Համազգի եղբարք, Ազգային և Մեծ Հանգուցելոյս անունը, այդ իմանալի ատենական հանդէսին մէջ : Անկեղծ ցաւը որ իրեն ետեւէն իրեն ընկերացաւ, ամէն բերաններէն նոյն կերպով Հանգուցելոյն աղէկութիւններուն յիշատակելը, ազգայնոց և օտարազգեաց միաբարբառ դովասանաց և օրհնութեանց խօսքերը, թող իբր զօրաւոր բալասան՝ Մեծի Առնս վախճանով վերաւորեալ սիրտերուն ցաւերը բուժեն :

Տխուր ես, Պերճախայլ իշխան, սրտիդ թախծութիւնը սղաւոր կերպարանքիդ վրայ կը կարգամ . տխրութեամբ համակեալ են Ազնուազգարմ՝ Չաւակիք և Ազնիւ Ազգակիցքդ . աչքդ դարձուր, մինակ չես : Ահա Ազգիս Բարձրագատիւ իշխանք որ Գուքովդ բոլորած են, ցաւոցդ ցաւակից են . քննէ այդ բազմախուռն ժողովրդեան կերպարանքը, տխրութիւն կը տիրէ անոնց վրայ ալ, կը ցաւակցին . չէ . լաւ ևս ըսեմ, կը ցաւին . որովհետեւ Այդ Անձը որուն կորուստը կը սգաս, Գուկդ չէր միայն, Ազգիս Մարդն էր, Ազգիս Հայրն էր :

Թող խօսին ազգատը, որոնք Ողորմած իշխանիս առատ աւուրքերը վայելցին . թող վկայեն կարօտեալք, որոնք իրենց կարօտութենէն՝ ևս աւելի կարօտութեան լամթէն՝ Առատածեռն իշխանիս նուէրներովը ազատեցան . մէջ աւել դան անոնք, որոնք հաստատուն ողորմութեան անբարդատ բարիքով կեանքերնին հայթհայթեցին . երևնայ թող մէկը, եթէ կայ, որ վեհանձն իշխանիս առջև խոնարհաբար իւր խնդիրը յայտնելով անտես եղած և անմխիթար՝ վաճառած ըլլայ : Ազգայնոց կսկիծներուն ձայները կարծես կը նուազին իւր պանդխտութեանց օթարան եղող Գաղղիոյ և Հելուեախոյ

քաղաքաց հարիւրաւոր ազգասներուն իւր դադարին չորս կողմը բարձրացուցած ցաւոց աղաղակէն : Ամէն օր ականջնիս կը համնին գաղանի օժանդակելոց աղիողորմ հառաչանքները : Թերեւս ոմանք ազխտութիւն ցուցնեն այդ պատմութեան . այսպիսիք իմ Պօղոսի Ողորմած Սրտին և Առատաբաշխ Չեռքին արդեանց մեծութեանը կը վկայեն . վասն զի յայտնի կը ցուցնեն այն համեստ առաքինութեան չքնաղ պարծանքը, զոր Աւետարանին անսուտ պատգամը կը մեկնէ, աջին հրամայելով որ ձախին գիտութենէն իւր գործը ծածկէ (2) : Ունայն են այն առաքինութիւնք՝ որոնք միայն քանի մը մեծահանգէս փողոց հնչմամբ կատարուած գործոց վկայութեամբ կանգուն կը կենան : Ազգատը չննտացներ որ մեծահաց կոչուով մը զինքը օր մը յղիացնէ, հասարակաց աչքին օժանդակելոյն ազգաստութիւնը նշաւակելով : Առաքինութեան մեծագոյն գովեստ՝ գաղանի ողորմութեան բազմաթիւ և հաստատուն օժանդակութիւններն են, զորոնք մահուան հարուածոյն անողոր բռնադատութիւնը երախտաւորեալ սիրտերուն բերաններէն կը բղխեցնէ : Ընկերական միութեան անդամներուն՝ այդ է ահա Հանգուցելոյն վրայ տուած վկայութիւնը :

Ազատաբերան կը քարոզէ Ազգս, Ազգասէր իշխանիս ժառանգական ազգասիրութեան պայծառ նշանները : Չպարզեցին երկինք Այդ լայնախորհուրդ մտաց այնպիսի ազգի զաւակ ծնանիլ, որոց յառաջադիմութեանց նիւթական ասպարէզն ընդարձակ ըլլայ, և հարուստ այն միջոցներով, որոնք մարդկային ճից արգասաւորութեան գործիքներն են, և առանց որոց, չըսեմ՝ անհնարին, բայց շատ դժուարին է ներքին բեղմնաւորութեան մտաց և ընդարձակ հանճարոյն իւր բնական կարողութիւնները յայտնել : Բայց երկնից առանձնապարզ և շնորհաց զրկումը՝ առաւել պայծառութեան նիւթ մատակարարեցին մերոյս Պօղոսի, որոց այնչափ աւելի շքեղ պիտի ըսուին ազգասիրական երկունք, որչափ առաւել տաժանակիր աշխատութեանց են պտուղ, և որչափ աւելի կարօտեալ ազգի եղան օգուտ և օգնութիւն : Այն ինչ ձեւացեալ կաթողիկէայ Հայ ազգայնութեան հասարակութիւնը, ահա ունի իրեն առջին իշխանազուն գլխաւորաց մէջ, նաև Տիւղեանց հարուածեալ ծառոյն մնացած ոստերը, որոնք կարծես միւս ճիւղերուն հատմամբը ուռճացեալ կրկին զօրութեամբ կ'աճին, կը ծաղկին, և կը պտղաբերեն ազգասիրութեան արդիւնքներ, զորոնք ուրախութեամբ կը ճաշակէ հալածեալ Ազգս : Ահա Սոյն Սա է այդ ուժով ճիւղերուն մէկը, զոր մահուան տապալը կարեց նետեց Տիւղեան անթաւամ ծառոյն բունէն . բայց իւր պտուղները կը մնան, և այն պտուղները ճաշակող Ազգը՝ իւր Ազգասէր Բարերարին արդիւնքը և գործը կը ճանչնայ, և կը վկայէ հասարակաց կարծեաց իմանալի դատաստանին առջև :

Միահեծան Օսմանեան կայսերական Գահուն ինչ կրնայ ընծայուիլ վա-

յերուչ արդիւնք: Անշահասէր և հաւատարիմ ծառայութիւն, Պետական ազդեցութեան ընդարձակութիւն, օտար ազդեցութեանց ձեռնտուութենէ հրաժարումն: Չինացեց Ա.յդ Պետական Պաշտօնեայն իւր աշխատանքին, ուր տեսաւ Մեծի Դրան ընծայելի ծառայութեան գործը և հաւատարմութեան պարտքը. իւր մարմնաւոր աշխատանայ, որք նիւթ միայն են ծառայութեան հարկին, ընկերեց հաւատարմութեան իղձը և եռանդուն փութաշանութիւնը, որով աշխատանայ նիւթը կ'ողևորուի, և ընծայն կ'ընդունի յօժարամտութեան կնիքը, որ ոչ ստրկականն է կամ երկիւղին ծանր ճընշման ներքև տրուած, հասար կարծես հայրական իշխանութեան ճանաչողութեամբ՝ որդիական փոխադարձ պարտքը կը փութայնէ: Եւ եթէ տխուր հանդիսի սգաւոր կերպարանայ առջև կը ներէք ինձ. յիշեցնեմ միայն՝ եթէ քանի օտար էր Տիւղեանց ոգւոյն ժառանգաւոր իշխանս, շատագով կամ պաշապան, ևս աւելի գործակատար և ձեռնտու գտնուիլ այնպիսի հակազդային և հակապետական ձեռք, որոնք 'ի նպատ օտարաց և օտարազդեաց կ'աւելցնեն և կը զօրացնեն արտաքնոց միջամտութիւնը: Կը վկայեն իւր պաշտօնակիցք, կը վկայէ և Պետութիւնն ինքնին:

Իսկ Եկեղեցին ինչ: Ա.յդ բարեգութ հոգևոր մօրս սիրտը, որ աղքատասիրութիւնը մարդուն բարութեան նշան ըլլալը կը սորվեցնէ, թէ «Ողորմածութիւն առն իբրև զինիք ընդ նմա» (3). և միանգամայն մեղաց թողութեան վարձքն ալ կը խոտանայ, թէ «Ողորմածութիւն քաւէ զմեզս» (4). և կը սորվեցնէ միանգամայն ճշդիւ հատուցանել, «Որում զհարկ՝ զհարկն, որում զպատիւ՝ զպատիւն» (5). ուր կ'ընանք աւելցնել, «որում զսէր՝ զսէրն, որում զհաւատարմութիւն՝ զհաւատարմութիւնն». հրճուանօք ստուգիւ և սրխարանօք կը յիշատակէ Ա.յնպիսոյն անունը, որ իւր ընկերաց հետ լիութեամբ կատարեց ողորմածութեան հրամանը, ցուցուց իւր Ազգին՝ սէրը, ընծայեց իւր Պետութեան՝ ճիշդ հաւատարմութիւնը: Ո՛ւր թողունք հոգևորական պիտոյից և եկեղեցական հաստատութեանց 'ի նպատ առատաձեռնեալ յօժարակամ նուէրները, յորս առանձինն սխրանօք կը ցնծան Եկեղեցւոյ մայրենի իղձերը. ո՛ւր թողունք կրօնական սրտի մը կենդանի և հաստատուն հաւատով վառեալ զգածմունքները. ո՛ւր թողունք հոգևորական հրահանգաց և հանապազօրեաց ազօթից մէջ ցուցուցած ճշգրտութիւնը, մտաց ամկտիութիւնը, նախանձելի օրինակը: Ա.յդ վկայութիւնները ահա կ'ընծայուին 'ի հանդէս հոգևորական արդեանցն: Եթէ դժուարին է անաչառ քննութեան և աններող խոտապահանջ դատաւորին ձեռքէն խալել՝ առանց որ և իցէ յակամայս կամ առ տկարութեան գլխալ թերութենէ զերծ գտնուելու. քաղցր է ինձ յիշել որ այդ մասին մէջ բարեգութ մօր մը բերնին կը յանձնուի վկայի գործը, որուն գիւրին է բազմակերպ բարեմասնութեանց և բարեգործական արդեանց քօղովը թերին ծածկել և պակասը լեցնել, և միոյն

չնորհիւ միւսն շնորհաւորել՝ մարդկային կենաց դժուարին և մարմնախառն հոգևոր ասպարիզին մրցմանց զանազան հանդիպմունքներուն մէջէն: Վասն զի «Ոչ գոյ մարդ որ ոչ մեղանչէ» (6), սակայն «Ողորմութիւնք փրկեն 'ի մահուանէ և ոչ տան մտանել 'ի խաւարն» (7), կը վկայէ Հոգին Սուրբ. և կը խոտանայ Աստուածարեալ ծերունին Տովբիթ իր զաւկին օրհնութեան մէջ, թէ «Մի գարձուցանիցես զերեսս քս յամենայն աղքատոց, և 'ի քէն ոչ գարձուցէ Տէր Աստուած զերեսս իւր» (8):

Ահա սկիզբն և ծայր բարեմասնութեանց մերոյս Պօղոսի, 'ի նոյն կը միաւորին գեղեցիկ յարմարութեամբ, վասն զի բոլոր իսկ բարեգործական արդիւնք շղթայօրէն իրարու հետ կցեալ են, և անհնարին է միովն պայծառանալ և միւսովն մթազնիլ. և եթէ ոչ ամենայն գործոց նոյն փայլմունք են, գոնէ միոյն ճաճանչագեղ փառաւորութեան առաւելութիւնը՝ միւսոյն լուսոյ նուազութեան բիծը կը ծածկէ, և բոլորն 'ի միասին պայծառ և լուսաւոր շարք մը կը ներկայացնէ խուզողաց աչքին: Նաև այդ մեծ լուսաւորը՝ զոր կը ճանչնամք աղբիւր բարեաց և պատճառ լուսոյն, ճառագայթարձակ արևը, այն ալ ազատ չէ նուազ լուսաւոր բիծերէ. բայց բնաւ մէկը զայն չտեսնար, և ոչ ոք արևին վրայ լուսոյ պակասութիւն կամ պայծառութեան թերութիւն մեղադրեց ու եպերեց:

Տիւղեան Պօղոսի անուան և համբաւին վկայեցին բոլոր ընկերական կեանքը բազկացնող մասունք, Եկեղեցին և Պետութիւնը, Ազգը և անհատք, ազգայինք և օտարք: Տիւղեան գերդաստանին աշխարհիս վրայէն տտերէն մէկն ալ կարուեցաւ, բայց անմահ անուանը իմանալի ծառէն ուրիշ ճիւղ մըն ալ բողբօջեցաւ. վերջացաւ անցաւոր փառքը՝ որ կորստեան վտանգին ենթակայ էր. սկսաւ այն անանց փառքը որ նաև 'ի յաւիտենի աշխարհիս չքնաղ է և անեղծանելի:

Իրենց յաւիտենական հանգստեան քունին անկողնէն դուրսնին վեր վերցնելով Սարգիս և Գրիգոր և Միքայէլ՝ կը բարեեն վերջին Հարազատներուն 'ի ծոց յաւիտենից գալուստը. կը հրճուին այն տարածամ յափշտակեալ զօհերը, որ իրենց համար կարճեալ ասպարիզին ընթացքը փառօք կատարեց՝ անողորմ մահուան հարուածէն զերծեալ իրենց արեւակից Եղբայրը: Խնդութեամբ կը լեցուին այն զգայուն սիրտերը, որ եթէ փեծամեծ արդեամբք պայծառանալու ընդարձակ ժամանակը ժլատ բաղդն իրենց զլացաւ, բայց Տիւղեան Յովհաննու զլխուն վրայ կապուած փառաւոր թագին երկոտասան լուսաւոր ականց թիւը լեցնելու՝ կը համի ահա յետինն Պօղոս, այնչափ աւելի փառօք զարդարուն, որչափ աւելի արդիւնք բարդելու ժամանակ իրեն շնորհուեցաւ: Լրացաւ երկոտասան ականց փառաւոր շարքը, յօրինեցաւ գեղեցիկ թագը՝ զոր Որդիք կը կապեն իրենց Հօր գլխուն, բայց ոչ թէ Որդիք միայն, իշխանապետդ Պերճափայլ. «Պսակ ծերոց որդիք

որդւոց» (9) ըսաւ Իմաստունը, և թռուներով կը պայծառանայ Նախահօրդ գլխուն շքեղ զարդը:

Ազգասէր եռանդեան, մեծանձն սրտի, արի ձեռնարկութեանց ժառանգութիւն ստացար՝ քու Նախնիքներէդ, Տոհմապետդ Տիւղեանց, և ժառանգութեանդ՝ ի գէպ հանճար և սիրտ պարզեցին քեզ երկինք: Առիթներ, որոնք թերեւ կարողութեանց երբեմն ապարդիւն մնալուն սոսկ պատասխանատուութիւնը կը կրեն, և շատ, և մեծ, և կարեւոր, քու գէմը կայնեցան. ցուցիր դու զքեզ արժանաւոր պայազատ անուանող զոր կրես, և տոհմիդ յըր զաւակես: Եթէ տխուր սուգ մը կը պատէ մեր վրայ Պօղոսի կորուստը, եթէ տխուր գէպքս կարապետի և Յակովբայ կորստեան թախծութիւնը կը նորոգէ մեր սիրտերուն մէջ, եթէ արցունքներ կը շարժեն զգայուն սիրտերէն Գրիգորի և Սարգսի և Միքայելի յիշատակները, բայց Միհրանիդ տեսութիւնը իբր մխիթար և սփոփիչ կը կաշկանդէ մեր ցաւալի իղձերը, և կորըստեան փոխանակութեան յազեցուցիչ զգածմունքները կը վառէ:

Երախտապարտ աշուրներ ՚ի զուր կը վնասուեն քու քովդ Յովհաննու ազնիւ կերպարանքը: Գեղեցիկ անուն, Նախահօրն անուանակիր, և Հօրն իւրոյ Յակովբայ պերճ արդեանց ժառանգ արժանի. ուր էր թէ և Նորին ներկայութիւնը Ազգիս ցաւոց մխիթարիչ ըլլար. տխուր գէպք մը իր քրոջ մահճին քով կապեր է Սիրանունդ եղբայրը: Բայց եթէ աշուրնիս չեն տեսնար իրենց սիրոյն առարկայն, միտքերնիս կը ձկալին երախտածանօթ իղձերով ինչուան իրեն հեռաւոր պանդխտութեան տեղը, յայնկոյս ծովու և ցամաքի, և Տիւղեան Պայազատին անունը և սիրտը՝ կորստեանս ՚ի փոխանակութիւն յուսոյ և ակնկալութեան զգածմունքները կը վառեն:

Ահա մեր յուսոյն մատաղ բողբոջներ՝ քեզմէ շառաւիղեալ Տիւղեան իշխանիկը, իշխանապետդ Մեծ. ՚ի քեզ ակնկաւոյց Ազգս համօրէն, քու անուանող ոչ միայն, այլ և արդեանցդ և ձրիցդ և դորժոցդ ժառանգ կը խնդրէ: Լեցուցիր Դու, առ Նախնիսդ ունեցած պարտքդ. լեցուցիր Դու Հօրեղբարցդ յիշատակին ունեցած պարտքդ. լեցուցիր և կը լեցնես Դու քեզմով առ Ազգս ունեցած պարտքդ ալ. Որդւովքդ առ Ազգս ունեցած պարտքը կը խնդրեմ՝ քեզմէ յանուն Ազգիս: Տարօրինակ արկածք գող անսերմն թողուցին՝ Մեծին Յովհաննու բեղմնաւոր սերման բազմութիւ շառաւիղները. ՚ի քեզ կրկին կարծես սկզբնաւորութիւն կ'առնու Տիւղեան Նահապետութիւնը. քեզմէ արդ ունիմք Տիւղեան Պայազատս. քեզմէ կ'սպասեմք որ և արդեանցդ և ձրիցդ և սրտիդ և հանճարոյդ ժառանգ պատրաստես:

Տիրական ՚է՛ իրա հանդէսի՝ եղբարք, բայց ուրախութեամբ կը խրատեմ կնքել: Մահը՝ պարտիք է բնութեան. նուազ է ցաւը երբ մանգաղին հարուածոյն տակ ինկածը, զընթացն լեցուցեր է ըստ ամաց, զընթացն լեցուցեր է ըստ արդեանց, և իր ետեւէն կը ձգէ բարի յիշատակ, ընտիր օրինակ,

և գեղեցիկ արդիւնք: Մահը կը սգան մարդիկ, ոչ վախճանելոյն անձը մտածելով, հասպա իրենցը. կը սգան իրենց կորուստը. կ'ողբան իրենց զատուիլը. կու լան իրենց զուրկ ու կարօտ մնալը: Մեր սգոյն ալ չափ դնենք, եղբարք, որ ինչ Հանգուցելոյն յօժանդակութիւն ձեռուրններէս կու գայ հողեւորական օգնութիւն, զայն ցուցնենք առատութեամբ, մանաւանդ որ առ այս կը պարտաւորուինք արդարութեան և փոխարինութեան սաստկապահանջ հրամաններէն: Մխիթարուինք մեր կորստեան վրայ, զի ահա Հայր ընդ Հօր, արդիւնք ընդ արդեանց, և իշխանաց և իշխանազանց պերճափայլ խումբ մը պարզեւած են մեզ երկինք:


(1) Գործ. ԺԳ. 36: (2) Մատթ. Զ. 3: (3) Սեր. ԺԵ. 18: (4) Սեր. Գ. 33: (5) Հատմ. ԺԳ. 7: (6) Բ. Մարգ. Զ. 36: (7) Տալէ. Գ. 11: (8) Տալէ. Գ. 7: (9) Առաւ. ԺԵ. 6:



2760
40

7937

Printed in Turkey



0003966

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0003966

